Թ. 6825 1892 ՆՈՅԵՄԲԵՐ 9/21 ԲԱԶՄԱ ԻՐԹՔՕՐ 33 ԻՒՆՃԻ ՇԱԲԱԹ ١٣١٠ ՀԱՄԱՁԱՅՆԱԿԱՆ ԷՋՎԷԼԻՆ Ե. 6825

Մանզումէի Էֆքիար

منظومهٔ افکار

صاحب امتیاز و مدیر مسئولی
فروبت یانوسیان

مطبعه و اداره خانه سی
باب عالی جاده سنده ۳۶ نومرولی
دائرهٔ مخصوصه در

Direction du journal
MANZOUMEI EFKIAR
Grand' rue de la S. Porte . 36

ԵԷՎՄԻ ԹԱԶԷԹԱ

10 ԲԱՐԱ 10

ԱՊՕՆԷ ՊԷՏԷԼԻ

	ՍԱՀՄԱՆ	ԱՆԸՆԴԱՐՁԱԿ
Իսթանպոլ	100	50
Թաշրա	140	70

Հայր Հիսսէ այրը այրը կէօնտէրիւելիք սահմանէր իշիւն սենէլիկի 180, վէ այլոր այլորը 90 ղուրուշ։

Անոնք ֆիի ուսմուսիեեէ միւթէալիք ալ պատտ մէճմանէն տէրճ օլունուր։

Տէ՛ն օլունմասան մէպահնա վէ մէքեատիլ իեատէ օլունմազ։

Սահիպի իմթիյազ
ԿԻՐԱՊԵՏ Ց. ՓԱՆՈՍԵԱՆ

Մարդա վէ խարէքէթլէօ
Գասլը Ալի ճատտեսինտէ 36 Նիւմէրօ

Ա.ԶԳԱՅԻՆ

Ամեն. Ս. Պատրիարք հազր. էվվելքի կիւն Պասը Ալիեէ պիր ադիմէ, Սատրազամ տէվլ. ֆէխամ. ճէվաբ բաշա հազր. իլէ միւլազաթ իթմիշլէր տիր։

* * *

Բոթրիգի միւշարիւէյի հազր. պատէհու. Պալատա թէշրիֆլէ, Ս. Հրեշտակապետ քիլիսէմիզին եէվմի մախսուս միւնասէպէթի իլէ, տիւն Ս. պատարագ թագտիս իթմիշլէր տիր։

Էջմիածինտէն հոկ. 8 թարիխի իլէ վարիա օլան պիր մէքթուպտա, Վեհ. Ս. Կաթուղիկոսուն թաստիգ վէ նասպ ու թայինէ տայիր Ռուս հիւքիւմէթի թարաֆընտան մէքթուպ թարիխինէ գատար պիր իշարաթը ըէսմիեէ վիւրուտ իթմէտիկի վէ Հրաւիրակլարը եօլա չը գարըլմալարը իլէ գապուլ ըէսմի մուամէլէսինին հէնուզ գարարկիր օլմատըգը, պէյան ու իշար օլունուեօր։

Էվվելքի կիւն Պատր. փոխանորդ Դեր. Գաբրիել Ծ. վրդ. ին խսմինէ միւսաբաք եէվմի մախսուս օլտուղունան, բուհանի վէ ճիմանի մէնէտատարան վէ մէէմուրիյին, իյֆաեի թէպրիք իշլուն միւմայիլ Հայր սուրբու զիեարէթ իթմիշլէր տիր։

Դեր. Դիմաքսեան վէ Օրմանեան սրբազանլար, էվվելքի կիւն Ս. Պատրիարք հազր. իլէ միւլազաթատա պուլունմուշլար տըր։

Գիլիսէմիզին ուղղափառլըգընը թաստիգ ու իթիրաֆ եօլլու. Դոսթան թինուրօլիս ըէֆիգիմիզտէ կէօրիւլէն պիր մեգալէի մախսուսէ, ղազէթամըզըն իշ սահիֆէսինէ խիւլասաթէն նագլ իտիլմիշ տիր։

Միլլէթիմիզ կրօնականլարընը օլ պապտէ պէեան իտէճէլէրի էֆքեար ու միւթալաաթ ղազէթամըզդա մաել մէմնունիէ տէրճ օլունաճագ տըր։

Խասթախանէմիզտէ թէտավի իտիլմէքտէ օլան Դեր. Գարեգին սրբազանը, պու կիւն Տօք. Թօքասանճեան էֆ. վէ Փէշմալճեան բաշա հազարաթը տախի մուաեէնէ իտէճէքլէր տիր։

Շէհրիմիզտէ պուլունան Դեր. Հմայեակ վէ Օրմանեան սրբազանլար էվվելքի կիւն միւմարիէյ սըրբազանը զիեարէթ իթմիշլէրտիր։

Տիւն սաատ. Գարիբիէլ Նորատունկեան վէ Միքայել Մամիկոնեան էֆ.լէր հազարաթընը իսիմլէրինէ միւսաբաք եէվմի մախսուս օլմաղլա, պազը միւթէպէրան միւշարիլէյհիւմատա պէեանը թէպրիքաթ իթմիշլէր տիր։

ՏԱԽԻԼԻԵԷ

Մալիեէ Նազըրը Նազիֆ էֆ. հազրնին թահթը բրեասէթինտէ օլարագ էվվելքի կիւն տախի մէճլիսի Մալիեէ բէյիսի Իպրահիմ-է ֆէնտի վէ Բէժի գօմիսէրի Նուրի պէյ վէ Թենպէքի Բէժի գօմիսէրի ճէվաատ վէ բուսուսաթ էմանէթի մուհասէպէճիսի ճէմալ պէյլէր հազարաթըյլա թենպէքի բէժիսի տրբէքթօրու Մ. Զօկէպտէն միւբէքքէպ պիր գօմիսիօնու մախսուս ինիգատ իտէրէք, իշպու գօմիսիօնտա թենպէքի գաչագճըլըղընին մէնի զրմընտա թէտապիրի միւդթազիեէ իֆա օլունմագ իւզրէ միւզաքէրաթը լաղմէ իճրա գըլընմըշ տըր։

* * *

Մալիեէ նազըրը Նազիֆ էֆ, հազրէթլէրի մահէթինտէ պազը մէէմուրին օլտուղու հալտէ եէվմի մէզքիւրտէ Օրման վէ Մէատին վէգնէ սահիրէսինէ ազիմէթլէ պազը թէտգրգաթը հիսապիեէտտէ պուլունմուշ օլտուգլարը իշիտիլմիշ տիր։

Տէրսաատէթ Ինկիլիթէրրա սէֆիրի, հիւքիւմէթի մէթպուասընընը էմրիյլէ, Ինկիլիթէրրա թիճարէթ նէզարէթի թարաֆընտան հէր այնէշը օլունան մէճմուանընը 1892 սէնա. Նիսսէսինի Պազը Ալիեէ թագտիմ իթմիշ, վէ մէզքիւր նիսսէ Տէրսաատէթ թիճարէթ վէ զիրաաթ վէ սէնայի օտասընա թէպլիղ պույրուլմուշ տուր։

Զիզբյմէթ էշեաեի հավի գուրուլարընը բօսթախանէլէրճէ գապուլ վէ թէաթիսի հագգընտա պիր թալիմաթը մախսուսէ գալէմէ ալընմըշ վէ Ռուսումաթ էմանէթիլէ թէլէկրաֆ նէզարէթի պէյսինտէ իշպու թալիմաթընը թաթպիգ վէ իճրասը խուսուսունա միպայէրէթ իտիլմէք իւզրէ պուլունմուշ տուր։

Գարատէնիզ պօղազընտա վէ թէլլի թապիա իլէ Մաճար գալէ արասընտա տէնիզ ալթընտա մէվճուտ պուլունան վէ պիր ինկիլիզ վաբօրու թարաֆընտան կէչէնտէ գէրբլմըշ օլան գապլօնուն, պու կիպի գաղալար էքսէրիա վուգուա կէլմէսինէ պինաէն էսկի եէրինէ վազընտան սարֆը նազարլա, մահալի թէպտիլ վէ Ռումէլի վէ Անատօլու հիսարլարը արասընա տէնիզ ալթընտան վազ օլունարագ, օրալարտան Գավագլարա գատարտա, գարատան պիր խաթթ ուզաթարրբլմասըյլա, Գավագլար մուխապէրաթընդն պու սուրէթլէ թէէմինի, թէլէկրաֆ նէզարէթինճէ թահթը գարարա ալընմըշ տըր։

Գասըմ բաշա տէրէսինին գարատըլմասը իշիւն, պա Իրատէյի Սէնիեէ Ըրման բաշա հազրնին թահթը բրեասէթինտէ միւթէշէքքիլ գօմիսիօն պու կիւն տաեիրէյի էմանէթտէ թէքրար ագտը իճթիմա իտէճէք տիր։

Մէզքիւր տէրէնին թէմիզլէնմէսինէ տաեիր միւհէնտիս Մ. Գէրթիեէ թարաֆընտան թագտիմ օլունան լայիհա մազհարը գապուլ օլամամըշ տըր։ Միւմարիէյհ պու լայիհատա տէրէնին մէճրասընը թանզիմլէ, թա եօգարըսընա պէօեիւք պիր սու խազինէսի ինշա իտիլմէսինի, վէ արալըգատա պիր, օրատան սու ագտըրըլմասըյլա մէճրանընդն թէմիզլենմէսինի թէքլիֆ իյլէմիշ տիր։

Տիւն Իթալեա գրալիցասը Մարկարիրա հազրնին սենէյի տէվրիյէեի վէլատէթլէրի օլմագ մինասէպէթիյլէ, Իթալեա թէպասը թարաֆընտան պազը մէրասիմի թասդիգիեէ իյֆա իտիլմիշ, վէ Տէրսաատէթտէ պուլունան Իթալեան մէքթէպլէրինճէ տախի թէվզիի միւքեաֆաթ ըէսմի իճրա գըլընմըշ տըր։

Էնգարէ խաթթընդն Սարը քէօյտէն Բօլաթլըա գատար օլան գրսմընդն գապուլու մուվագգաթ մուամէլէսինին իճրասը գրմընտա, էօնիմիզագէքի չարշէմպիհ կիւնիւ, մահէլլի մէզքիւրէ պիր ֆէնն գօմիսիօնու իզամ իտիլէճէկինի պազը ղազէթալար եազըյօրլար իսէտէ, գօմիսիօն հէյեէթինին եէվմի հարէքէթի հագգընտա հէնուզ պիր գարար իթթիխազ օլունմամըշտը

Թիւնէլին գապուլու մուվագգաթ մուամէլէսի վէսիլէսիյլէ, հիւքիւմէթի Սէնիյեէ իլէ գումբանա միեանընտա թէհատուս իտէն իխթիլաֆ պէր թարաֆ օլուպ հասըլ օլան իթիլաֆ մուճիպինճէ, գումբանա նաֆիա նէզարէթի հիսապընա օլարագ վէրիլմիշ օլան 1500 լիրա թէէմինաթ ագչէսինի խազինէեէ թէրբ իթմիշ վէ չիմարեէ գատար հասըլմաթը սաֆիեէտէն հիւքիւմէթէ եիւզտէ պիր պուչուգ այիտաթ թէրբ իթմէքտէ իքէն, պու մըգտար եիւզտէ իբի պուչուդա իպլաղ իտիլմիշ, վէ 1893 տէն իթիպարէն պու մէպլաղընդ իթասընը թէհհիւտ իյլէմիշտիր։

Քէզգ գումբանա Թիւնէլ էպնիեէսինին Գալաթա ճիհէթինտէ 1200 զիրա վէ Պէյօղլու թարաֆընտա տախի 1500 արշընն իւզէրինէ եէնիտէն պազը ագար ինշա իտէճէք, վէ ինշա օլունաճագ ագարաթ տախի հիւքիւմէթէ եիւզտէ իբի պուչուգ այիտաթ իթա իտէճէք տիր։

Ինշաաթը վագրա մէսարիֆի, Թիւնէլին պիրիքէն հասըլաթընտան մէվճուտ 39.000 լիրատան թէսվիեէ իտիլէճէյի կիպի, պատէմա գումբանեաա պիրՕսմանը շիրքէթի նամըյլա պազըլարագ, ճէրէեան իտէճէք մուամէլաթընտա օլ վէճհյէ մուամէլէ իյֆա օլունմասընա մուվաֆագաթ իթմիշ տիր։

Ֆիլօքսէրալը պազարընդ խարապտան վէգաեէսի զրմընտա, Նաֆիա նազըրը Թէվֆիգ բաշա հազրնին թահթը բրեասէթինտէ օլարագ միւթէշէքքիլ գօմիսիօն էվվելքի կիւնքի իճթիմաընտա եէնիտէն գալէմէ ալընան իքինճի բարօր հագգընտա իճրաեի միւզաքէրէ իտիլտիկի իշիտիլմիշ տիր։

Էվվելքի կիւնէ Մապէյնի Հիւմաեունտա Ավթրիա վէՄաճարի թան սէֆիրի քէսիրի պարօն ապ Պալիչէ ճէնապէրինէ գէլէր գէլմէ Սէնիեէ քէշիտէ պույրուլմուշ վէ պունտա զաթը սամի Սատարէթբէյնահի, վէ զաթը վալաեի Սէրասքէրի իլէ Ատլիեէ վէ Պահրիեէ վէ Խարիճիեէ նազըրլարը վէ Թօքխանէ միշիրի բաշալար հազարաթը, վէ Մապէյնի Հիւմաեունէրքանը քիրամը վէ սէֆարէթ միսաթէշարը վէ ամաշէ միլիթերի վէ պաշ թէրճիման վէ քեաթիպի վէ մանէթ վաբօրու սիւվարիսի հազրը պուլունմուշլար տըր։

Օրթաքէօյտէ արապաճը Գէորգ աղանն կաղինօսու իլէ պերպէր Մէրիճան վէ Գունտուրաճը Կարապետ աղանն տիւքքեանընտան օլ վէճլէ սիրգաթա ճիւրաթը թէհագգուդ իթմէսիյլէ, մէրգումի Լեւոն ճինայէթ մահքէմէսինճէ իւչ սէնէ քիւրէք ճէզասընա մահքիմ օլմուշ տուր։

Էրզինճանտան վաբիտ օլան պիր թէլէկրաֆա կէօրէ, գօլէրանընդն քէսպի չիտտէթ իյլէտիկինտէն տօլաեը, ուսմում մէքթէպլէր թաթիլ իտիլմիշ տիր։

Մէքթէպի Թըպգիեէի Շահանէնին «Գօթանիզ» պաղչէսինտէ պիր ֆէնի գրպալէ (էպէլիք) մէքթէպի, վէ պիր խասթախանէ ինշասը խուսուսունա իրատէի Սէնիեէ սուտուր իթմիշ, վէ պու կիւնլէրտէ վազը էսասլարը իճրա օլունաճագ մէզքիւր մէքթէպ վէ խասթախանէնին ինշասընա 6000 լիրա սարֆ օլունաճաղը իշիտիլմիշ տիր։

Գանտըրմա-Գոնէա խաթթընա տաեիր օլան էվրագ, տիւնքի մէճլիսի Վիւքէլատտա միւզաքէրէ օլուրագ, նէթիճէսի պա մազպաթա խաքիրաեի Շահանէեէ արզ օլունմուշ տուր։

Սիրքէճի թէլէկրաֆ վէ բօսչա շիւպէսի մէէմուրուհիւնքարպէյէնտեան Մարտիրոս էֆ. Պէյօղլու մէրքէզինէ, վէ Տէրսաատէթ բօսթախանէսի իթթիհատ մէէմուրլարընտան Հաֆըզ Մուսթաֆա էֆ. Սիրքէճի շիւպէ մէէմուրլուղունա թաեին օլունմուշլար տըր։

Գօլէրաեա գարը պիր մուալիճէ թէրթիպ իթմիշ օլան Կարապետ Մարտիրոս էֆ. իշպու մուալիճէզին խաթիմալի իշիւն հիւքիւմէթի Սէնիեէտէն միւսաատէ թալեպ իթմիշ տիր։

Քէօշէ սարրաֆլարը, էհալինին թէհվինի միւշքիլաթը իշիւն 100 պին լիրալըգ ուֆագլըգ տարպ իտիլիկի հալտէ, եինէ մէճֆիեէ վէ չարեէք պօղմագ իշիւն էսկի թավը ու հարէքէթլէրինի մուհաֆազա իթթիքլէրինտէն պահսլա «Սապահ» զազէթասը, ալէյհլերի. նէ պիր ֆիզրաեի մախսուսէ նէշր իթմիշ տիր։

Մէքթէպի Սուլթանինին թէվզիի միւքեաֆաթ ըէսմի, էվվելքի կիւն Մէարիֆ նազըրը Զիւհտի բաշա հազրնին թահթը բրեասէթինտէ իճրա օլունարագ, 35 էֆ. չէհատէթնամէ ալաղ իթմիշլէր, վէ պունլար միեանընտա միլլէթիմիզտէն էսամիլէրի զիրտէ միւնտերիճ էֆէնտիլէր պուլունմագտա տըրլար։

Արամ Եազըճեան, Դանիել Սալմաղլեան, Արմենակ Դուրիկեան, Յովհաննէս Թէրզիպաշեան, Յովհաննէս Գ. Երամեան, Զարեհ Հովուեան։

Թաշրա տէֆթէրտար վէ մուհասէպէճիլէրին թէգայիւտ սանտըղը աեիտաթ վէ մուամէլաթընճա իլիշիքլերի պուլունտուգճա, մէէմուրիեէթէ թաեին խրիմէմէլերի հագգընտա իթթիխազ օլունան գարարը, սանտըղ աեիտաթընը թէվզիֆ վէ իրսալ իլէ միւքելլէֆ օլան պիլ ճիւմլէ մէէմուրլարա տախի թաամիմի խուսուսունա իրատէի Սէնիեէ սուտուր իթմիշ, վէ քէյֆիեէթ թաամիմէն տէվամեր վէ վիլաեաթը Շահանէեէ իշար օլունմուշ տուր։

ԹԷՎՃԻՀԱՆ

Ռուսա աշիրէթի Շէյխ իլմէյիսի սաատ. Սէտտամ իլչէյամի բաշսեա բիւմպէի միրիմիրանի (բաշալըք) վէ Զինճ բիւմպէտէն մէճիտի Նիշանը,

Եօզղատ պիտահէթ մահքէմէսի ճէզա տայիրէսի ըէյիսլիկի, Խարբութ պիտահէթ մահքէմէսի ճէզա տայիրէսի ըէյիսի սապրգը Պէշիր էֆ. եէ,

Շուբայի տէվլէթ ադասընտան սաատ. Ղալիպ, վէ Տէրսաատէթ էմթիայի էճնէպիեէ կէօմրիւկիւ Նազըրը սաատ. ՊէՀՀէթ պէյլէր հազարաթընա ուլէա սընֆը էվվելի,

Էնճիւմէնի թիճարէթ պաշ քեաթիպի իզզ. Թէվֆիգ, վէ Թիճարէթ իսաբէսի գալէմի միւթէհայիլզանը խիւլէֆասընտան Ալի պէյլերէ սանիեէ սընֆը միւթէմայիզի,

Թիճարէթ նէզարէթի մէքթուպի գալէմի խիւլէֆասընտան իզզ. ճէմալ պէյէ սանիեէ սընֆը սանիսի,

Մէճլիսի մալիեէ ազալըղը, Մալիեէ խագինէյի ճէլիլէսի գուբան միտիր մուավինի սաատ. Մուսթաֆա Ասըմ պէյէ թէվճիհ պույրուլմուշ տուր։

* * *

Ալմանիա վէ Պէլճիգա սէֆարէթի պաշ քեաթիպլերի օլուպ, մասրահաթ կիւզարլըգլարընտա պուլունմուշ օլան Մ. Միլլէր իլէ Մ. Դամպէլ Օրսնա իքինճի մէճլիսի, Ֆրանսատա քեալին Սենիմ էմինէն էսլիհա ֆապրիգասը տիրէքթօրու Մ. Թէլլինէ Յինճի, վէ միւմարէյհին վէքիլի Միհրան Շիրինեան էֆէնտիեէ Յինճի բիւմպէլէրտէն Մէճլիսի նիշանլարը իհսան պույրուլմուշ տուր։

ՀՅՈՒՍԻՍԱՅԻ ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ

Անխիղճ պարսաւանքն ու կոյր գովաբանութիւնն՝ հաւասարապէս ազնիւ մեծ տեղ մ'ունին մեր մէջ սը՝ թերեւս հասարակութիւնը քննադատութեան գոյութիւնէն իսկ կասկած ունենայ։ Արդարև, քննադատութեան պակասը յոյժ զգալի է, այլ ամենէ ուշագրաւն ու ցաւալին այն է որ՝ նոյն իսկ մերթ ընդ մերթ քննադատութեան անունով հրապարակ եկած քմահաճ տեսութիւններն սոսկ եսութիւններ են, որոց խորը պրպտելով կըմբռնենք թէ՝ յաճախ մեկնակէտն ալ յոռի է, և թաքուն նպատակն յոռեգոյն։

Ճշմարիտ քննադատութիւնը՝ յառաջդիմութեան ամենէ հզօր լծակն, բարեշրջման էն գլխաւոր պայմանն է։ Ճշդատիպ կը նկարէ ինչ որ ծուռ է ու սխալ։ կը մեկնաբանէ ինչ որ մութ է և անհասկնալի։ բայց՝ ո՞ր զուտ քննասիրական ոգին, այդ վսեմ աւիւնն, զգացումն, ո՞ւր մեր մէջ երեւցած չողոքորթական փայփայանքներն, կամ՝ ո՞ւր երբեմն տեսնուած չանթահարական վճիռներն, որով որակն արժիւներ Ոլիմպական բարձունքներէ կիջնեն՝ սանդարամետ խրկելու ամեն ինչ որ ուրիշներ նուիրագործած են, և այդպիսիք՝ արիւն քրտինք կը մտնեն, տարապայման խանդով ցոյց տալու տղէն ու աղտոտն, վատն ու չարը։ և այնպիսի սճով մը, այնպիսի չեշտով մը, որ կարելի չէ զսպել հեգնական ժպիտ մը քանի զգալի կը դառնայ թէ՝ այդ ճշմարտասէր (.՞) քննադատութեան, յանուն գրականութեան մղուած պայքարի, տեսակ մը նախանձայուզման՝ ոսկեղջոյն այլ չզարշեայ, թափ անցիկ քօղին տակ, յաճախ պահուած կայ հակառակասիրական խաժ ոգի մը, նուաստ կրքերու գոռթկումը։ և բոլոր մը զգալիր, գարշահոտ կեղծաւորութեան զգալ խէչ բոլորը։

Միանգամ ընդ միշտ, ա՛լ պէտք է համոզուիլ թէ՝ այդ օրինակ հրնարագիտական նրբութեանց ժամանակն անցած է։ ընթերցողներն ապուշներ չեն։ նախանձու, ատելութեան և անձնական նկատումներու վրայ չափուած, ձեւուած անհեթեթ բարոյականքներն՝ հէռի քննասիրութիւններ չինեալ, ամենէ անտարբերներուն իսկ սրտի տեղումը կը պատճառեն։ Թո՛ղ որ քան կրնան դաւ ու գրիչ, թմբուկ ու փողոր դառնան, այն կը բակոտ փաստաբաններն ոչ իրենց ուղղին բոլոր ոյժն կը թափեն երկայն, ճոռոմ պարութներու, որոց սակայն յայանի երկարութիւնը՝ յաճախ փաստերուն տարկուութեանց թուոյն նեղ կուգայ, և կը մատնէ գրողին ճշմարտութենէ զգացած սոսկումը։ Մանաւանդ՝ երբ հասարակութիւնը կը կազմուծէ, պժգանք կզգայ նշմարելով գրական կրկէսին մէջ, անկեղծութեան, ճշմարիտ քննադատութեան պակասը։ և ընդ հակառակը՝ չողոմն ու ծայրայեղ թերնամանքն զուգահեռաբար զարգացած։

Ներկային մէջ տեսնուած քննադատութեան անհեթեթ եղանակը ի զուր մեկ քանի չարժուն մոլեթեր պիտի նկրտին տեւական ընել։ Հասարակութիւնը թէեւ շատ լայն սիրտ ունի, բայց սակէ վերջ, ա՛լ չկրնար իբրեւ հմայական վիզը կախել այն ամեն խենեշանքներն՝ ո՛ր ոնցմով հրապարակը կողողեն ո՛ր ամենք։ ա՛լ ակնջ չը կախեր ամեն ստգտանքի, որ աննման սնապարծութեամբ մերթ աչխարհաքաղաքացիի գէմքով, մերթ գիտունի, կամ առաջնակարգ գրագէտի եւ մերթ մանկավարժի հովեր առած կը բերեն։ Անոնք՝ որ կը փափաքին իրենը սուտեր, լոյսը խաւար ցոյց տալ և բանահիւսական անի։ ան հոտ ու անզոյն կերտուածներով հոչակ հանել, ինչպէս նաեւ սիրտ ու սէր գրաւել, հիմա՝ չեն կրնար հանրութեան աչաց փոշի փը չել։ Անոնք, որ գրականութիւնը գուցանքի պէս բամ մը կը նկատեն փառքի սիրանալու միջոց մը՝ պէտք է այլուր փնտռեն իրենց փառասիրութեան գոհացումը։ Քննադատութիւնը՝ խղճի հետ կապուած է ուստի և անհնար է զայն հաշտ պահել փառքի և ծանուցումի հետ։

Առ այժմ, հայ մամուլի մէջ տեսնուած քննադատութեան ե զանակն երբէք լաւ գաղափար մը չի տար մեր մտային ու հոգեկան տրամադրութեանց, մեր բարոյական ձգտումներու մասին։ բայց սուզգիւ, ա՛լ այսպէս չի շարունակեր։

Անոնք՝ որ կուգան ա՝ենօրեայ սաւանաձեւ թղթերու վրայ թափել իրենց սրտի զգացումները, և պաշտօն ունին ուղղել ժողովրդեան մտքի սկզբունքն, սխալ ու ծուռ դատմանքը, պարտին անսահման պատկառանքով մտենալ լրագրական խնկաբոյր էջերուն։ պարտին ըմբռնել, թէ այն հողն՝ որու վրայ իրենց ոտքն դրած են, կարծուածէն շատ աւելի յարգի է և նուիրական։ թէ այն պաշտօնն՝ զոր կը կատարեն, յոյժ բարձր է, յոյժ վսեմ։ Ուստի անձնիւր գրող, պէտք է ունենայ ինքնաճանաչութեան զգացման հետ, մարդկային վեհի մասնաւոր պարտականութիւն մը կատարելու խղճմտութիւն։

Արդարացի գովաբանութիւն մը չէ այն, երբ առանց հիմնական օգուտ մը, արժէքը նշմարելու, յոդամ չրմունքներ ակնահաճոյ և քնքուշ գոյներ կուտան անպէտ բաներու։ Ճշմարիտ քննադատութիւն մը չէ այն, երբ կուզուի պողպատէ գրիչներով բրել ու քերթել, նոյն իսկ ինչ որ արդէն ընտիր է ու աղնիւ։

Քննադատութիւնը՝ այն ատեն միայն կունենայ մասնաւոր հրապոյր մը, քննադատի գրիչն՝ այն ատեն միայն ունի իր բարերար ազդեցութիւնը, դիւթական ու մոգական շնորհն, երբ զայն շարժողն իր ձեռքին մէկն կուրծքին վրայ դրած, կանայ լոկ խղճի ձայնին։ Ահա այդ դունակ քննադատութիւնք միայն կրնան հիացման արժանանալ։ ան կէ դուրս, միշտ զայրոյթ և արգահատանք պիտի շարժեն ամեն անոնք որ՝ խիղճ չունին, այլ սոսկ անխիղճ բանաքննութեան խարազանը իրենց երկաթէ ձեռաց մէջ։

Վ. ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

ԱԽԼԷԱԳԸ ՍԻԼԼԻԵԷ

Պէշերիեէթին բուհու օլուգ ինանը եի-քսէք պիր մէվգի ու վազիեէթէ թէրֆի իաէն հիւնիւ ախլէագան մահրում գայմէշ օլան պիր առէմ, աճապա հուզուր մէ իսթիրանաթը գալպլէ եաշաեապիլի՞ մի։ Պիր առէմին սերվէթի նէ գառար ազ օլսա, վէ մուամէլաթը թիւճարիեէ վէ սէնայիեէ վէ ռայիբէսի քեամիլէն տէ ֆէնա պէր հալտէ պուլունսա, եինէ ան-ընն թէտավիսի չարէսի վար տը՞ր, լաքին հիւսնիւ ախլէագճա օլան թագսիրաթը բէֆ ու իղալէսի է բէյլիճէ միշչիլ տիր։

Մէսէլա ումում աէվլէթլէր ճէզա գանունամէլէրինէ մուսարահ օլան ճէզաներնէր էն չէտիսի պուլունան լուսամ ճէզասընէն պիլէ, էքսէր ահվալտէ սուլի ախլէագ ասնապընճա իպրեթամիզ պիր միւճազաթ առտ օլունմատը՝ կէօրիւլմէքմէտէ մի տիր։ Ֆրանսասա 13 վէ 14ինճի ասբրլարտա հիւքմ ֆէրմա օլան ախլէագ պօղուգլու զուռնան էհալիսի միւմբին մէր թէպէ սագընարմամ միւլահազաթը՝ լա չէտիսա ճէզալար վարդ ու թէէսիս իսիլմիշ իսի, լաքին պուն լարը՝ հիչ պիրի ֆայիտէսպախշ օլմատը։ Զինտէ վագը Բէբին չէհրինէ սիրգաթ պիր գէման պատրէճէ չողարմշ իսի քի, Թուլուանը, չէհրի մէրքիւրտէ 182 մէթրօլոգ գալեէն աշաղը ատը մէրիրէր իսի։ Ճճապա պու տէհշէթլի ճէզա սիրգաթին էօնիւնիւ արպիլա՞մի։ Ճաբանիատա տա գաթիլիքէ մահքիմ օլանլարը գարնընտան պիր չիշ կէշիրէրէք, սաղ սաղ քէպապ իսէրլէր իմշ։ Կէրէք էվբօրատա վէ կէրէք Ասիատա թային ու թէէսիս օլունան պուգատար տէհշէթլի միճազաթ նիշնան սիրլիս սիրլիս ֆէնալըգլարը քէօքինատէն մահվ իմէտէ միւգթէտիր օլմատարլար։

Իշթէ ախլէագ պօղուգլուզու կիպի ճէսիմ պիր միսիպէթի մահվ իմէք իշին, պէօյիք գուվվէթլէրէ լիկում օլմատըղընը մէտէ նիեէմ թատիպ իսիպ, ումումէվ բօրա մէքթէպլէրինտէ ախլէագ տէրսլէրին թէէրիս օլունաս։ Մէէնիեէթի ճէհիտէնին իյճապ իմիկի ահքեամ ու էսպապ, նագարը իմիպարէ ալընարագ, մէքթէպլէրինտէ ախլէագ տէրսլէրինէ ֆէվգելատէ սիգգաթ ու նէզարէթ իսիրմէէ պիլիպթիտար, իշթէ պուն էրզանէն էվբօրա միէլ ու ագվամը բէք չօգ միսմէֆիտ օլմապա պաշլատըլար։ Գանաեր պիր տէֆա սարմշ օլան ալէվլերատէն պիհոտէ՝ բէ պինաեր գուրթարմաղա չալըշմաղտան իսէ, էթրաֆտաքի պիր նալարը մուհաֆազասընա գայրէթ իմէք տահա մուգատէս պիր վազիֆէ տիր։

Ինչթէ պունուն իչին մէտէնիեէթ հիւքմֆէրմա օլատուգու մահալտէ իպթիտայի էմրատ ախլէագ պօղուգլուզունուն մահվէ միգթէտիր օլմամը՝ իսէ պիլէ, ատֆաղը սա ղ'ըէեի թէրպիեէ վէ անէրին իսթիզ պալլերինի թէհլիքէտէն գուրթարարագ, եինէ բէյտէրբէյէսէրի Աէվատատիւնքեարանէսինի մէյատա վիգուհէ վագ իյլէմիշ, վէ արգու օլունան մուվաֆֆագըեէթլէրատ հասըլ օլմուշատուր։

Ախլէագ պօղուգլուզու միսիպէթի բէք թէէսսիֆամիզ պիր հալտըր, հայֆա քի միլլէթիմիզ պու միսիպէթին բէնէյի մուխարրիպէսինէն գուրմուլամատըղը կիպի, հեր կիւնտէ տահա զիեատէ պու աֆէթէ միսմաղրագ օլմագ Աէհլիքէսինտէ պուլունուեօրլար։ «Զէվզէկիք, ճիտատլըք, իմատակըք», պունլար էն պաշլըճա ախլէագ սըզլըգ իլլէթի միւտհիշէսի սընընֆընան տրրլար, վէ պու իլլէթլէրէ կիրիֆթար օլանլարընը մըզատրը պիպտէ բէք քէսրէթլի տիր։ Գահվէխանէլէրտէ, մէճլիսլէրտէ, ոօգագլարտա, պու մի սիլլուլէրէ թէէատիֆ օլունուր։ պիրի արթխտ, օ պիրի ֆէյլէսօֆ տուր, տիկէրի բէօէր, պիր պաշղատտա եէնի էտէպիեաթ վէ լիսանը թէչքիլ ու իսթիրա իսէն էտիպի աղէմ տիր։ Հիչ պիր շեյէ տայիր մալիսմաթը թամմէլէրի օլմատըղան պաշգա, պիր շեյ թահսիլ իմէմէկ տախի իսթիտատարը օլմաեուպ, միլլէթէ մուզիրը թէնպէլ սերսերիլէր տիրլեր։ Գունլարընը պէօյլէ օլմալարընա սէպէպտէ, մէքթէպլէրիմիզճէ աթֆալըն թէրպիեէսինէ, թէհզիպի ախլէագընա տիգգատ իմէմէլէրի տիր։

Ս. ԳԱՐԳԱՃԻԵԱՆ

ՏՕԳԹԷՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆԴԻ

Թէտավիի խուսուսի, իլլէթի էֆրէնտիեէ, վէ ալէաթը թէնասիլիեէկ ատեիր։

Գալաթատա քէօրրիւ պաշը, նիւ. մէրս 5։

ԿՐԱԿԸ

Ցրտաշունչ ձմեռն գմեզ կրակին կը մօտեցնէ և անոր մօտին է որ կը ծնի էն սխրալի և էն սերտ, մտերմական խօսուակցութիւնը, միւնոյն վայրկենին կը տաքցունէ թէ՛ մարմինն ու թէ՛ սրտերնիս։ ուրեմն նա արեգի և չնայիսարիկ սիրոյ բնիգը մը չէ՞, որոյ առաջինն գմեզ կը լուսաւորէ և վեղջինը մեր հոգին կոգեւորէ, կը խանդավառէ, իր անսպառ գանձէն մաս մը կը կախեցնէ մեր սրտին մէջ և գայն կը հրահրէ։ ։ ։ Կրակին վրայ խօսիլ՝ չ՛ եղանակէն և ոչ այնորահեւ թենէն դուրս է, աշխարհը իսկ գրեթէ իր ծագումն անոր կը պարտի։ Ժամանակաւ՝ Եոգսանուան տակ, իր քրմուհիներն ու երկրպագուներն ունեցաւ։ Աթէնք անոր համար փառաւոր մեհեանները կառոյց, Աղգերն անոր հրաշափայլ շղթայներուն, բոցերուն առջին խոնարհեցան, գուսանները՝ հնարեցան։ Կրակին էն վսեմ, խորհրդաւոր պատկերն այն է որ իրեն փարող մարմինը կը սրբէ, կը մաքրէ, իրեն մօտեցողը կը զգուէ, կը քաջալերէ ու կը սրատպնդէ, վերջապէս սովալլուկ լեժր մը նման ուր որ ալ սոսկի, հուր կամ սեր կը ծրէ, կայրէ, կը մրկէ, կաւերէ, կը մեռցունէ կամ կապրեցունէ։ ։ ։

Իրաքանչիւր երկիր՝ իրեն յատուկ, այլազան եղանակներն ունի տաքնալու։ Անգլիա նախամեծար կը համարի գեանաձուխը։ խաւարչային կլակկաղ մը որոց մէջ չղարձակ կը լուսափայլին գաղարի խաշոր բեկորները։ Ի՞նչ սառանալական բարբոքում։ ։ ։ բայց նաև առեւտրական։

Գերմանիա հրահանը (սօպա) կընարէ և կընդունի, — գեանաձխուկի կամ փակեալ փայտին կը բակը։ Սա թէև անփայլ, անրոսական բաւական ջերմութիւն կարտադրէ, ջերմոցն արգելան մ'է, հոն կ։ հիգայ կրակն ինչ որ՝ կը փայլի, կը հրապուրէ ու կը հրճուեցնէ։ սասոր կրակ չըսուիր այլ ջեռուցում։

Ռուսիա ալ ունի իր ջերմոցներն որք երգեհոնի պսակով մը բանաստեղծական ձեւ մ'ունին։ արդարեւ քանի՞ն քաղցրահնչիւն նուագ մը կերփնուի, երբ կրակը վառուելով կը տատանի, հեռ կուգայ, թաւալգլոր կը խաղայ, մինչ գուրսն ահեղամռունչ հողմն ու բարդ ի բարդ տեղացող ձիւնն ամպրոպներ կը յարուցանեն։

Շուէտ, Նորվէկիա և Ռումանիա իրենց ուերած, քանիուած, սպառած անտառակներուն փայտը կայրեն լայն, ընդարձակ կրակարդներու մէջ։

Սպանիա և Իտալիա ոտքով և խիստ լայն կրակարաններ կը դարձածեն, որք մեր ժամանակներին փոքրիկ եղբայրը կը համարուին և այս վերջնոյն պէս արեւելեան սճով զարդարուած է։ սակայն հոն յաճախ ձիթապտղոց կուտեր կայրեն իրը խնայողական վառելիք որ արփիին երկիրն եւեթ կընայ տաքցունել։

Ֆրանսա կրակարաններու առանձնաշնորհումն ունի, որոց մէջ կը փայլի փայտին գուարթատեսիլ, մանուածապատ շղարը։ Բոցը՝ Անհարթ, խորդուբորտ ու մամռապատ կոճղներ՝ կրակեաղին մէջ հրճուալի ճարճատմամբ բորբոքելով, բոցեր արձակելով, արուեստական հրթիռի մը նման՝ կայծերու տրցակներ կը ժայթքեն։ ։ ։ Ո՛հ, այդ կայծեր արդեօք քանիներու սիրտը կը հիւծեն, կայրեն ու կը մրկեն։ ։ ։

Վերջապէս Թուրքիա փայտէն այրած ածուխ կը գործածէ պղնձեայ «մանկալ»ի մէջ։ սա, — ինչպէս ամենուս ալ ծանօթ է, — ներքսհիւն գծերով զարդարուն լանձաև անօթ մ'է, նգոյրի մը կամ մեծ ու հարթ բարձանդակի մը վրայ հատատատած։ սորա շուրջն համախմբուած են՝ կկղած կամ ծալապատիկ նստած փափկաճոյակ կիներ, սիրուն մանկիկներ։ Դեղեցիկ սեռն իր սլկառը կը վառէ, անուշահոտ նիւթեր կայրէ և կսկսի իր առօրեայ բանբասանքը։ ։ ։ երազելի կլակ մ'ուս խնկանց մ'է ասիկայ։ ։ ։

Հոս հին յիշատակ մը կ'արթընայ մտքիս մէջ։ երբ հօրեղբօրս հետ պաշտօնով մը Սեբաստիոյ գիւղերը կը շրջէի, գեղաձիծաղ գարնան ձերեւոյթ առաւօտ մը՝ հայ գիւղի մը, գեղջկական միայարկ, մթին ու աղտոտ սենեկի մը չորս որմերուն տակ փակեալ մնացի։ այդ օր սարսռազդեցիկ ցրտութիւն մը տիրած էր սենեկին մէջ։ կը գոդդոյի, տաւտէրն առաւօտուն կանուխ, ըստ գեղջկական սովորութեան, իրտա փայտերու խոշոր կոճղներ բերաւ, վառարանին վրայ իրարու վրայ դիզելով փոքրիկ բլուր մը ձեւացուց և տակէն բռնկցուց։ ա՜հ, ի՜նչ գեղեցիկ է գեղջկական կեանքը։ ինչնո՞ երազել կուտայ։ ։ ։ Եւ ահա եկան գիւղացի զրգլագդ։ եաց երկու թմպուլիկ տղեկներ, կծկուեցան վառարանին մէկ կողմը և աչքերնին պտղպտցուն ու. շոդարձակ կրակարանին յառած, պիշ պիշ սկսան դիտել թէ ինչպէս կը լուսաւորէր աղջամկին սենեակն ու իրենց թարմ դէմքերն։ ։ սա կարիկ մը խօսեցան, անդրանիկ քարը «հէքեաթ» մը կը պատմէր և խօսքը տակաւ առ տակաւ իր վարդագեղ շրթանց վրայ կը նուազեր, ընդհուպ գադրեցաւ, այլ ևս չէին խօսէր այլ յապուշ կրթեալ անքթիթ կը նայէին խոշոր կոճղներու միահոպոյն տապալումը։ հրաբխի բերանի մը նման կը բացուէր, հուր ու ծուխ դուրս կը ժայթքէր և երկու կողմերը կարմ բերփեան հրահոսանք մը կը ծորէր մարխին խաղն էր։ Այս շողշողուն, լուսակարկաչ յակինթներու, սուտակներու կոյտը, ասոնց կապուտագոյն շղոյնները, փալփլուն ու վաղանցուկ կայծերը, վերջապէս այս հրաշալի տեսարանը փոքրիկ սիրելիներուն ուշն ու ուրուշը գրաւած էր։ կը սքանչանան, կը սխրանան մանկական ու գեղջկական միամտութեամբ ի տես կրակին առանց անոր զօրութեան գիտակ լինելու։ պահ մը խորհեցայ ձեռն ի ծնօտ թէ երբ քչիկ մ'ալ մեծնային ալ դեօք պիտի քաղէ՞ն կը բակի մասին մխիթարական խորհուրդներ, խե՜ճ գիւղացիք, ոգէտ կը ծնին, ոգէտ մեռնելու համար։ ։ ։

Կրակարանն ընտանեաց բարեկամ ու անոնց զուարթութեանց ու աբամութեանց ականատես վկայն է, մէկ քանին կը լուսաւորէ, ուրիշները կը սպիացնէ։ կրակն ամեն հոսանքի ու ամէն եղանակի անխարտիր ընկերն է։ ձմեռ ատեն, նաբարերար հիւրընկալի մը, ասպընջականի մը նման սիրով կ'ընդունի իրեն դիմողը և խանդակաթ մոր մը ու գորովագութ հօր մը նման կը գգուէ ու կը փայփայէ զայն, իսկ գեղազարդ գաբուանը՝ իր չքեղ, փառաւոր չահին մէջ, երկնային անծայրածիր տարածութեան ու կապուտակ հորիզոնին վրայ ճանչցող եղ կը պաղաչի զոր բնութիւնը զուարթացնելու համար երկնային ցեսչութիւնը կը վառէ, որն որ «Արեգակ» կը կոչուի։

ԱՐՄԵՆԱԿ ԹՈՐԳՈՄԵԱՆ

ԲԱՐԵԿԱՄ ԱՍՆՆԵՑՈՒՆ
ԳՐՔՈՅԿ ԲԺՇԿԱԿԱՆ ԸՍՏ ՀՕՄԻՕԲԱԹԻՒ
ԴՐՈՒԹԵԱՆ
Ազնատասիրեաց
ՏՐ. ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
Կը ծախուի Գալսոյ ամէն Հայ գրավաճառաց քով
Գին 15 դահեկան

Ս. ԵԿԵՂԵՑԻՄԻԶԻՆ ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹԻՆՈՒ ՎԷ ՔՕՆՍԹԱՆԹԻՆՈՒՊՕԼԻՍ ՂԱՋԷԹԱՍԸ

Բուլ վաթանտաշլարբվզրն Հէյպէլի Առասընտա քեսին Իլմի իլահի (Աստուածաբանական) մէքթեպի մէջզունլարընտան օլուպ, Սաղըզ թիւճճարընն, Դալաթատա թէէսիս իթմիշ օլտուգլարը Ս. Յով հաննէս կարապետ քիլիսասընն վաիղի վէ ըէիսի ըուհանիսի, Արհիմատրիտ (Ծ. վարդապետ) հիւբմէթլու Բօլիքարբոս Բսօմիատիս էֆէնտի թարաֆընտան գալէմէ ալընըպ, ըէֆիդիմվզ Գօնսթանթինուբօլիս ղազէթասընն 11 սիւթունլարընը տօլտուրմուշ օլան պիր մէգալէի մուֆասալասը պէր վէճհի աթի խիլասաթէն թէրճէմէ գլէնպշ իտիլմիշ, վէ էհէմմիյէթինէ մէպնի ումում էհալիմիզին վէ պիլիսասա բուէսասաի բուհանիսէ միկին քէմալի տիգգաթլա միթալէա իսէճէքլէրի տէրբեաբ պուլունմուշ ու�.

Մէգքիւբ Հէյպէլի մէքթէպի մուալլիմիէրինտէն իքէն, էլեէվմ Քէսրիսէ մէթրօբօլիտի պուլունան Վաֆիատիս էֆ.նին եաբմըշ օլտուղու Քիլիսէ թարիխնտէ, վէ Ամինա տար իլ ֆիւնունու մուալլիմէրինտէն Տիօմիտիսին ասարընտա, վէ Ապպէ Պերժիէ նամ Լաթին բահիպի իլէ Հռովմէական Բիսգ.բոսլարտան Վահան Հէրմագրն, վէ Ֆրանսըզ մուհարբիրլէրինտէն Միշել Լէֆօր իլէ, Ինկիլիզ միվէրբիսիլէրինտէն Կիպպօնուն ասարընտա Հայաստանեայց Ս. Եկեղեցինին Ուղղափառութիւնունու եանի միսթագիմ իլ իման վէ Օրթոտոքս օլտուղու ինքեար իտիլմիշ իսէ տէ, իշպու ինքեարընը քիւլլեէն վահի վէ Հայաստանեայց Ս. Եկեղեցինին Թէմամիյլէ Ուղղափառ վէ Օրթոտոքս օլտուղունու, միւմանիլէհ Բօլիգարբոս էֆ. տէլաեիլ վէ պէրահինի գավիեէ սէրտի իլէ իսպաթ իթմիշ տիր։

1000 սէնէ էվվէլ Խաթանպօլ Բուլ Օրթոտոքս Բաթրիարքիկի մագամընա պուլունմուշ վէ մէգքիւբ քիլիսանընն ազիզէրի (սուրբ) սըրասընա կէչմիշ օլան Յօթիոս հայրապետին վէ Թէօրիանոս նամ միվէրիխին վէ Ապէ Վասիլեոս Քէթէ նամ Բուսիա բահիպինին վէ Շըվաիէ Բիքօ նամ միվէրբիխին ասարընտան, Հայաստանեայց Եկեղեցինին ուղղափառութիւնունու զահիրէ չըգարան բէք չօղ տէլաեիլի գամիէ նագլ էթմիշ տիր(1)։

Յօթիոս Հայրապետ «Գին քիթապ» նամ էսէրինտէ Շարգ Քիլիսալարընտան պահս էյլէտիկի սը բատտա, օ գէմանլարտա հէր նասրլ սա Հերետիկոս զանն օլունմուշ օլան Քիլիսամըզ հաղգընտա «Էրմէնիլէր «Խրիսթիան մէզհէպինի էյան խալիս «վէ տօղրու պիր սուրէթտէ մուհա «ֆազա իսիեօրլար» տէեու եազ.իշ «տըր։

Մալիւմ օլտուղու իւզրէ, Ֆօթիեօս, Իսթանպօլ (Բուլ) Քիլիսասընն Բօմա (Քաթօլ.ք) Քիլիսասընտան պիւթիւն պիւթիւն այրը օլտուղունու իլան էթմիշ օլտուղունտան, Բուլ Քիլիսասը քէնտիսինի սուրբլար միեանընա կէչիրմիշ օլտուղու հալտէ, Լաթին Քիլիսասը թարաֆընտան, հաղգընտա ատնաթէմա (նզովք) օգունուր վէ հերետիկոս ատտա օլունուր։

Բուսիալը Ապպէ Վասիլիոս Քէթէ բահիպ տախի «Օրթոտոքս քիլիսասընն իթիգատաթը» նամ էսէրինտէ Հայաստանեայց Եկեղեցինին ֆէլաքէթտէն ֆէլաքէթէ տիւշար օլտուղու վէ թարիֆ գավուլ իմմէզ միւշքիլաթա դարշը քէմալը սէպաթլա մուգավէմէթ իլէտիկինի հիքեաեէտէն սօնրա,

«Պու ճիւմլէ իլէ Էրմէնի Քիլիսասը իթիգատաթը միսթագիմէ էվ գատիմէտ սապիթ գալըպ, էլեէվմ տախի իման ու իթիգատա Բուլ Օրթոտոքս Քիլիսասընա թէմամը իլէ մուվաֆըգ վէ մութապըգ տըր» տէմիշ տիր։

Միւմաիլէյհ Վասիլիոս Քէթէ Ֆրանսըզ միլլէթինտէն վէ Լաթին բուհպանլարընտան վէ բէք չօղ ասարըմլա մաարուֆ իլմի իլահի էրպապընտան օլուպ, Բուսիա Սինոդունա միւրաճաաթլա Օրթոտոքս մէզհէպինի գապուլ վէ Բաբաս Թագտիս օլունտուղտան սօնրա, վէֆաթ իտինճէեէ գատար բէք չօղ սէնէլէր Բարիստէ Լիւնիօն Քրէթիէն իւնվանըյլա այտա պիր ատֆա բէսալէ նէշր իտէր իտի։

Թէօրիանոս նամ միվէրբիխ տախի Ատանա ճիվարընտա Բուլ գալեա (Հռովմկլայ) նամ մահալտէ Ներսէս (Շնորհալի) կաթուղիկոս վէ սայիր էրմէնի Եպիսկոպոսլարը իլէ Խաթանպօլ Բուլ Քիլիսասընն իդամ իլէտիկի հիեէթի մախսուսէ պէյնինտէ ճէրէեան իթմիշ օլան միւլագաթ վէ միւպահասաթը հիքեաեէ իլէ, Ներսէս կաթուղիկոս վէ Գեորգ Եպիսկոպոսուն վէ սաիր էրմէնի Եպիսկոպոս վէ մուալլիմէրինին պէեանաթ վէ իյդահաթընտան, Էրմէնի Քիլիսասընն Օրթոտոքսլուգտա (Ուղղափառութիւն) սապիթ գալմըշ օլտուղունուն քեամիլէն վէ թէմամէն թէհագգուզ էյլէմիշ իտուկինի պէեան էթմիշ տիր(1)։

———

(1) Ներսէս Շնորհալինին «Ընդհանրական» նամ էսէրինտէ պու խուսուս հագգընտա մուֆասսալ մալիւմաթ վերիլմիշ օլտուղունտան, էրպապը մէրգազ մէզքիւր քիթապա միւրաճաաթ իթթիքէրինտէ, իբի քիլիսա պէյնինտէ թէսթիք օլունան էվրագընն սուրէթի իլէ, սաիր թաֆսիլաթը կէօրէպիլիրլեր։

Շըվալիէ Բիքօ տախի,

«Էրմէնի Քիլիսասընն Հերետիկոսութիւնա մէյլ էյլէտիկինի էքսէր մի վէրիլմէր իտտա։ իտի եօրլար։ պէն տախի պու եանլըշ գանն ու իթիգատտա իտիմ։ Ֆագաթ մուտախասէն Էրմէնի Քիլիսասընն քիւթիւպի մուգատտէսինի օգուտուգտան վէ պիզգաթ Էրմէնի Եպիսկոպոսլարընն պէնանախ ու իյդահաթրը տինլէտիք տէն սօնրա, պու զէհապըմըն պիւսպիւթիւն եանլըշ վէ պի էսաս օլտուղունա գանաաթ հասըլ էթտիմ» տէեօր։

Գաբրիէլ Եաբը

ԹԻՒՃԱՐԻԵԷ

Բիացամըզտա մուամէլաթը թիւճարիեէճէ էվվէլքի հաֆթաեանիսպէթլէ մաէթթէէսիւֆ հիշ պիր թէպէտիւլ վուգու պուլմամըշ տըր։

Կէչէն հաֆթա զարֆընտա 5000 քիլէ սէրթ վէ 15.000 քիլէ եումշագ պուղտայ կէլիպ քեամիլէն սաթըլմըշ, վէ վիւրուտ իտէն 25,000 քիլէ Կիրքա վէ Ազիմա պուղտայը տախի, պէհէր քիլէսի 22½-23 ղրշա օլարագ ֆիւրուխթ իտիլմիշ տիր։

Պունտան մաատա պէհէր քիլէսի 10¾-11 ղրշ. տան 7000 քիլէ արբասաթըլմըշ, վէ մըսրը վէ չավարը վէ եուլաֆ մուամէլէսի կէօրիւլմէմիշ տիր։

Ունա կէլինճէ, կէչէն հաֆթա մահալլի մուխթէլիֆէտէն 4000 չուվալ կէլիպ սաթըլմըշ, վէ ֆասուլեա, սուսամ, հաշհաշ իւզերինէ մուամէլէեէ թէսատիֆ օլունմամըշ, գրյէսի 39-45 բարատան 400 չուվալ նօհուտ, վէ գրյէսի 40-50½ բարատան 100 չուվալ քէթէն թոխումու, վէ գրյէսի 80-85 բարատան 1,350 չուվալ գուշ օթու ֆիւրուխթ օլունմուշ տուր։ Պաշլըճա իխրաճաթ էմթիամըզա կէլինճէ, կէչէն հաֆթա զարֆընտա թիֆթիգ, աֆիոն, հալը, քիթրէ վէ ճէհրի մուամէլաթը, ճիւզի ըէվաճլը իտի։

Կէչէն հաֆթա զարֆընտա 175 վարիլի պիրինճի նէւման իսրիրթօսու կէլմիշ, վէ պէհէր 36-37 վարիլի պիր լիրաեա օլարագ եալընըզ 15 վարիլ, վէ պէհէր 38 գրյէսի պիր լիրաեա օլմագ իւզրէ, օլ մըգտար տախի Մաճարիսթան մալի սաթըլմըշ, վէ պու նէվ մալտէն 75 վարիլ կէլմիշ, վէ պէրլին մալինտէն վիւրուտ իտէն 30 վարիլին 20 վարիլի, պէհէր 35 գրյէսի պիր լիրաեա օլմագ իւզրէ սաթըլմըշ տըր։

Դանթարիե էմթիաասընա կէլինճէ կէչէն հաֆթա 1600 չուվալ գահվէ կէլմիշ, վէ պէհէր 100 գրյէսի 11 պուչուգ 13 լիրաեա օլարագ եալընըզ 200 չուվալ սաթըլմըշ, վէ վիւրուտ իտէն 5 800 չուվալ չէքէր տախի, պէհէր գանթարը, մարդասընա կէօրէ, 122-126 ղրշ. ա օլարագ սաթըլմըշ, վէ Բանկուն բիրինճինտէն հիչ սաթըշ վէ ուէվրուտաթ վուգու պուլմամըշ, վէ եաղընըզ 100 չուվալ ճաբանիա բիրինճի ֆիւրուխթ օլունմուշ, վէ ֆիւեաթլարընճա հիչ թէպէտաիւլաթ կէօրիւլմէեէն ժամ վէ կաղ իւզերինէ ըէվաճլը ախզուխթա կէօրիւլմիւշ տիր։

ՇԸՄԷՆՏԸՃԷՐ ԹԱՀՎԻԼԱԹԸ

Շըմէնտըֆէր թահվիլաթը հագգընտա կէչէնտէ «Էվվանթ»տան նագլէն ղազէթամըզտա պիր մէգալէ տէրճ օլունմուշ իտի։

Պու ուէֆա Պրիւքսէլտէ նէշր օլունան ըէֆիգիմիզ «Մոնիթէօր տէզ Էնթերէ Մաթերիել» ղազէթասընտա օլ պապատէ կէօրիւլէն պաղը մալիւմաթ պէր վէճհի աթի նագլ ու տէրճ օլունուր։

Բէսիւլմալ բլանընա նագարէն, 1910 սէնէսինի գատար հէր սէնէ 1,500,000 ֆր. իքրամիէ իսապէթ իթմէքտէ, վէ մէգքիւբ թարիխտէն սօնրա իքինճի տէվրը պաշլամագտա տըր քի, պու տա 1,375,000 ֆր. խիթամ պուլունճաեա գատար տէվամ իյլէմէքտէ տիր։

Պաշա պաշ թէէտիեէեէ կէչէնճէ, չըգաճագ թահվիլաթըն ատէտի պիթթապի հէր սէնէ թէզայիւտ իտէճէք տիր։

Կէչէճէք սէնէ իպթիտայի թէհահիւտ մուճիպինճէ, 400 ֆր. իքրամիէ իսապէթ իտէճէք (1893) թահվիլաթըն ատէտի 3,850 օլուպ, 1894 վէ 1895 սէնէլէրինտէ 4,050 ատէտինէ չըգաճագ, վէ պու սուրէթտէ 1903 սէնէսինտէ 5000 ատէտինէ բէսիտէ օլաճագ, վէ պէօյլէճէ տէվամ իտէճէք տիր։

Ուսուլու հաղրբէ մուճիպինճէ, 1,500 000 ֆր. սէնէվի միւքեաֆաթա,

1,600,000 ֆր. տախի 400 ֆրանք ատան 4000 թահվիլին թէէտիեէսի նէ թախսիս օլունապիլճէճէք տիր։

1910 սէնէսինէ գատար պիրինճի մըգտար սապիթ իսէտէ, իքինճի մըգտար 10 սէնէ զարֆընտա իքի միլեոնա բէսիտէ օլմագ իչիւն տա յիմա թէզայիւտ իյլէմէքտէտիր։

Կէչէն սէնէեէ գատար իքրամիէ-ելէրին եիւզտէ 58ի թէէտիեէ օլունուր իտի։ Պինաէն ալէյհ եիւզտէ 58տէն թէէտիեէթը նագտիեէ 3 100 00 ֆր. եախօտ սէնէյի հալիեէ իչին քիւսուրսուզ օլարագ 1,700,000 ֆր. օլաճագ տըր։

Ֆագաթ բէսիւլմալի միւնզամմէ հիսապընա վուգու պուլան միւպահաթրն թէրքի հալինտէ, թախսիսաթը հոզըբէ իլէ էլեէվմ վերիլմէքտէ օյան եիւզտէ 58 եիւզտէ 72նէ չըգ.տրբլապիլիր։ Պու հալ 2,232,000 ֆր. սարֆընը իյճապ իթտիրէճէք տիր։

«Էվվանթ Հէրալտը» մէվզուի պահս իթտիկի լայիհա միւճիպինճէ, իքրամիէսի իպթիտայի մըգտարլարը իլէ թէէտիեէ օլունաճագ թահվիլաթլարա սէնէվի

1,500,000

վէ իքրամիէսի պաշա պաշ օյան եիւզտէ 45 թէէտիեէ օլունմագ իւզրէ չըգաճագ թահվիլէրէ թէէտիեէ օլունմագ իչին տախի 720,000

2,220,000

ֆրանգա պալիզ օլմագտա տըր քի, եիւզտէ 72 թէէտիեէ օլունտուղու հալտէ վերիլէճէք մէպալիզէ միւսավի տիր։

Ֆագաթ 10 սէնէ զարֆընտա պու սուրէթի թէսվիեէ հիսս օլունաճագ տէրէճէտէ թէպէտտիւլ իտէճէք տիր։

Սուրէթի մունթազամէտէ օլարագ եիւզտէ 72 թէէտիեէսի հալինտէ եիւզտէ 82 թէէտիեաթ 2,520,000 ֆր ա պալիզ օլմագտա տըր։ Իքրամիեէ պաշա պաշ թէէտիեէ օլունտուղու, վէ բէսիւլմալէր եիւզտէ 45 իթա իտիլտիկի սուրէթատ, իքրամիեէ իչիւն սէնէվի 1,500,000, վէ բիսիւլմալ իչիւն 900,000 ֆր. իգթիզա իթմէքտէ, վէ պունլարըն եիւքիւնիւ 2,400,000 ֆր.ա պալիզ օլմագտա տըր քի, 120,000 ֆր. պիր թէսարրուֆ մէվճուտ տուր։

Ֆայէզ թէէտիեէսիյլէ գարբյարբլմասըզը հալտէ, պալատէքի միսալ, պու ուսուլի իյդահ իտէպլիր։

Ֆիլ հագիգա սապիթ օյան գըսմա եիւզտէ 100 թէէտիեէ օլունտուղու, վէ հէր սէնէ թէեղայեիւտտէն գըսմա եիւզտէ 45 վերիլտիկի հալտէ, եալընըզ պիր նիսպէթի գարարլաչարբրլան ուսուլու հաղրբէտէն պիր թէսարրուֆ հուսուլէ կէլմէքտէտիր։ Ֆագաթ եիւզտէ 45,1882 սէնէսինտէն պէրու 100 տէ 3 չարթըյլա ֆայիզ զամմ օլունաճագ տըր։ Էլեէվմ մէգքիւբ ֆայիզ սահէսինտէ մէգքիւբ եիւզտէ 45էէր եիւզտէ 61է պալիզ օլմուշ, վէ օն սէնէ զարֆընտա եիւզտէ

)(34)(

ՕՐՍԻՎԱԼ ՃԻՆԱԵԷԹԻ

Մրուբէրիր Միսէլնի

Ա. Մ. ԷՄԻԼ ԿԱՉՕՐԻՈ

Հիչ թէէսսիֆ իթմէէօրում, բարաբարը եէտիմ իսէ պարի եաչատարմ եա՛, չիմտիքի հալտէ Բարիզին էն գիւիւրտի քիմ իսէ, գիւիւրտէն գիւիւրտի քիմ իսէ, գիչքտէ անա տախի ֆայիգիմ, գոնդմ եէշեամ հէբսի չու սաաթտա հաճզ իտիլմիշլէր տիր, նէ եվիմ վար նէ պարգըմ։

- Գոնթ տը Թրէմօրել պու սէօզլէրի սէօյլէր իքէն, խաթըրընտան քիմ պիլիր նէլեր կէչէօր իտի քի, պիր արալըգ սէսի քէսիլի, գանը ճէվէլանա կէլտի իսէ տէ եինէ ֆիւթուրբզլըզընա խալել կէթիրմէմէկէ չալըշըօր իտի,

Միս Ֆանսի տէտի քի

Էօյլէ իսէ...օ հալտէ....

—Օ հալտէ սէրպէսթ գալաճաղընը մը անլաթմագ իսթէէօրսուն օ թապիի պիր չէյ տիր։

Գարը չու հալտէ մէճնունն մուեօգսա միթէէսսիֆ մի օլմագ լազըմ կէլէճէկինի հէնուզ թային իտէմէյէրէք չաշըրմըշ գալմըշ իտի, գոնթ գարընը եիւզինէ պագարագ տէտի քի։

—Էվվէթ հիւրրիեէթինէ սանա իեաաէ իտէրիմ, բահաթ օլ, սէնի էօյլէ պօմ պօշ տա թէրը իթմէէօրում։ Պու տայիրէ սէնին նամընա քիրալանմըշ օլտուղունատան, էշեա տախի պիթթապի սէնին տիր, պունտան մաատա պէն սէնի եինէ խաթըրտան չըգարմատըմ, ճէպիմ տէ սօն սէրվէթիմ օլարագ 10,000 ֆրանգ, վար տըր քի հէբսի սէնին տիր, սանա կէթիրտիմ, լօգանթալարտա ուշաղ բարա վերիլիպ տէ պագըյէսինի կէթիրտիքլերի զեման նասրլ թապագ իչինէ գօրլար իսէ, գոնթ տախի անլերի թագլիա իտէրէք, պանգ գայիմէլերինի պիր թապագ իչինէ գօյտու։

Մէս Ֆանսի քէմալի նէֆրէթլէ բարաեը աթըպ, եիւզինի չեվիրտիգոնթ տէտի քի։

—Օ՛, նէ կիւզել հարէքէթ իթտին գըզըմ, պէն սէնի պիր էյի գըզզանն իտէրէք, տայիմա սէնի տիւշինանիկիմ կիպի, պու կիւն տախի տիւշինմիշ իտիմ, սէն իսէ բարաեը ըէ՞տտա մի իտիեօրսուն, սէնի թահիհ իթմէք լազըմ տըր։

Էվվէթ Միս Ֆանսի էյի պիր գըզ իմիշ, զիրա գայիմէլերի ճէպինէ գօյուպ տա, գոնթու տախի արշաբեա թարտ իթմէկէ հագգը ի՛քէն, տելիգանլըեը բէք պիչարէ բէք ամբնաճագ պիր հալտէ զանն իտէրէք, քէնտիսինի թէսելլի իթմէկէ լիւզում կէօրմիւշ իտի։

Հաթթա Թրէմօրել, արթըգ պիր բարաեը գալմատըզընը անլաթաը զը զէմանատան պէրու, գըրը քէնտի հագգընտա պիր ճիտտի մուհապէթ բէյտա իթմէկէ պաշլամըշ իտի։

Էվվէթ, պու մագուլէ գըզլարտա պէօյուքլիկին չու տիւրլիւսի վարտըր։ Զէնկին պիր գոնթուն էլինտէ քէնտիլերինի էսիր կէօրսիւքլերի զեման, անը սէվմէզլերտէ, քէնտի հալ ու չաշլարընա միւնասիպ ատը քէօթիւ պիր զիւրիւրա կէօրիւրլէր իսէ, բէօք տօսթանէ պիր մուհապէթ բէյտա իտէրլեր։

Շիմտի գոնթ տը Թրէմօրել տախի, իշթէ միս Ֆանսի կիպի պիր գատընընն ճիտտէն սէվմէպիլէճէկի պիր զիւրիւրա օլմուշ գալմըշ իտի։ Թրէմօրելին, սօն սէրվէթինի քեամիլէն քէնտիսինէ կէթիրմիշ օլմագ տէրէճէսինտէ.քի ֆէտաքեարլըգը նա մուգատիլ, օ տա պիր ֆէտաքեարլըգ կէօսթէրմէք լիւզումանու հիսս իյլէմիշ իտի։

Միս Ֆանսի տէեօր քի։

—Պիր բարամ գալմատը տէեօրսուն ամմա, իշթէ հէնուզ 10,000 ֆրանգընն վար, պու տա ազ բարամը տըր,

—Սէնինլէ պէրապէր եաչատագ իչիւն, պիր այլըգ խարճլըգ տիմէք տիր, հալ պու քի սանա եալընըզ էլվաս ալմագ իչիւն պունուն 3 միլլինի խարճ իթտիկիմ զէմանլարը ունթտուն մու։

—Վագաա էօյլէ։

Գոնթ պու միւքեալէմէյի իտէր իքէն, օ գատար էյլէնմէքտէ իտի քի, էօմրինտէ հէնուզ իլք տէֆա օլաշագ պահս իթտիկի շու հալը իֆլաս, քէնտիսի իչիւն էմալի զայրի սապրգ պիր էյլէնճէ եէրինէ կէչիրէօր իտի։

—Միս Ֆանսի պիր ազ տիւշունտիքտէն սօնրա, ճիտտիեէթինէ շիւպհէ իտիլէմէյէճէք պիր թավը իլէ տէտի քի։

—Հէգթօր, պէն տահա ազ բարա իլէ տէ իտարէ օլունապիլիրիմ հէմ ազ բարա իլէ տահա էյի իտարէ օլունապիլիրիմ, 10,000 ֆրանգ ազ տէյիլ տիր, պէն սէնի կէօրմէզտէն էվվել 10,000 ֆրանգըն տարընը իշիտիր իտիմ տէ, ազլըմ պաշըմտան կիտէր իտի, հագիգաթ 10,000 ֆրանգը բէք չօղ քիմսէլէր իշիթմիշ իսէլերտէ, անլերի պիր եէրտէ կէօրէնլեր ազ օլտուղու կիպի, օլ մըգտար բարաեը քէնտի բարասը օլմագ իւզրէ

77նէ պայիզ օլաճագ վէ պու սուրէթլէ թէզալիւա իսէճէք տիր։

Գու ուսուլաէ թէէտիւեաթտա պուլունմագ իչիւն 1893 վէ 1903 սէնէլէրինտէ աթիսէքի մըզտարլար լազըմ կէլէճէք տիր։

Իքբամիեէ ֆր.	1.500.000	1.500 000
Ըէսիւլմալ ֆր.	976.000	1.540.000
Հալ պուբի սուրէթի մուն.	2 476.000	3.040.000

Թազամէտ
Եիւզտէ 72 թէ.
տիեէ իչիւն ֆր. 2.222.000 2.520.000
իյճապ իսէճէ.
կինտէն աչըգ 256.200 220.000

լարընը սէնէվի թէզեիա իթմէքտէ օլան եիւզտէ 72 եէրինէ՝ ուսուլ ճէտիտէ գապուլ օլունաճագ օյուր իսէ, պալէատէ մուհարբէր օլուզու վէճհլէ էբէյիճէ աչըգ օլաճագ տըր։

ՂԱՃԷԹ ՄԻԻՏՀԻՇ ՊԻՐ ՖԱՃԻԱ

Ա.յտըն վիլաէթինտէ Սպան ճանամ միւսլիման քէօյունտէ, կէչէն հաֆթա վուգու պուլան տէհ չէթամիզ պիր ֆաճիաեր Իզմիր զազէթալարը շու վէճլէ հիքայէտ իտիեօրլար։

Մէզքիւր քէօյ սաքինլէրինտէն պիրի իքի սէնէ էվվել էվլէնէրէք արասըրա գարը գօճա պէ.ֆինտէ Նիզա էքսիք օլմաքզր ճիհէթլէ, հէրիֆ զէվճէսինի խանէսինտէն գօվմազլա, գատըն գրզգարաշընը խանէսինէ սըզրնմըշ իսէտ, պիր հաֆթա միւրուրինտէ նատիմ օլարագ զէվճէսինի այրպ խանէսինէ կէօթիւրմէք իւզրէ, կիճէ սատթ իքիտէ պալարզրընը խանէսինէ կէլիպ քիմսէնէ խապէր վիր մէքսիզին գարուեու աչմըշ վէ իչէրիեէ կիրմիշ տիր։

Հէրիֆ խանէեէ կիրտիկի սրրատա, իքի գատըն եանի զէվճէսի իլէ պալարզը ուլգուտա պուլունուգ լարընտան, զէվճէսինի ուեանաք ըրզ «գալգ էվիմիզ կիտէլիմ» տէմիշ իսէ տէ, գատըն կիթմէք իսթէմէեիպ ֆէրեատէ պաշլամըշ, վէ ֆէրեատը հէմշիրէսինի ուեան տըրմըշ տըր։ Ուեանան գատըն «հէմշիրէմի գօվուգտան սոնրա տահա նէ՞ իսթէյօրսուն» տիեէ ըէք, քէօյլիւնիւն իւզէրինէ հիճիւմ իթմիշ, վէ քէօյլիւ զէվճէսինի գուչաղընտան թութուպ սիրիքլէմէք իսթէտիկինտէն, պալարզը հէրիֆի տէօյմէէ պաշլաեըզ, զէվճէսինին գուչաղընտան էլինի չէքթիրմէեէ մէճպուր իյլէմիշ իսէտ, պու տէֆա հէրիֆ բիւր հիատէթ քէսիլէրէք, պէլինտէքի պըչաղը չէքիպ զէվճէսինի կէօյսինտէն ճէրհ իլէ գաթլ ու իթլաֆ իյլէմիշ տիր։

Պալարզը պու հայի կէօրինճէ գալընճա պիր օտուն եագալաէրպ, գաթիլին պաշընա վուրմուշ, վէ գաթիլ սէրսէվէնէրէք եէրէ սիւշմէքլէ, էլինտէն պրչաղը ալըպ գարնընա սարլարմըշ տըր։ Էօլտիւ զանընըյա սօղաղա տօղրու կիմմէք իսթէմիշ իսէ տէ։ գաթիլ աղը պաշընա կէլէրէք, գարընընան պըչաղը չաղը չըգարըպ աեաղա գալգա պիլմիշ, վէ օտանընը գարուտան չըգմագատա օյան պալարզրընը սաչլարընտան եագալաէրպ եէրէ սէրմիշ։ վէ եէտի եէրինէ եարալաեարագ անընտա գաթլ ու իթլաֆ իթմիշ տիր։

Դաթիլ թէհլիքէլի սուբէթտէ մէճբուհ օլուզու հալատէ, գարընընտան աչլյան եարաեը իքի էլի իլէ թութարագ, քէնտի խանէսինէ ֆիրար իյլէմիշ իսէտէ, գաբուտան իչէրիեէ կիրտիքտէ, թաղ ու թագաթը քէսիլիպ եէրէ տիւշմիշ, վէ պաչը էվինին գաբուտունա տահանմըշ տըր։

Օ կիճէ քիսէնին խապէրի օլմամըշ իքէն, ֆաճիանընը վուգու պուլուզու խանէտէ, տիկէր պիր օտատա եաթմագտա օլան մագթուլլէրին քիւչիւք հէմշիրէսի, սապահլաեընը ուեանուգ, հէմշիրէլէրինի էօլիւ կէօրինճէ, սօղաղա չըգարագ ֆէրեատէ պաշլամըշ, վէ ֆէրեատընը իչիտէն գօմշուլաշ մահալի վագատա չէթատան օյուն գատա, հազիգաթա վագէֆի օլմուշլար տըր։

Մազնուն քէօյլիւնին խանէսինէ կէտիլտիքտէ, գարու աչըլմատըզընտան, տուվարտան աչըրալարագ իչէրի կիրիլտիքտէ, հէրիֆ եարալը վէ պաչը գաբուեա տատանմըշ օլուզու հալատէ պուլունմուշ վէ եանընա եազլաչըգ վէֆաթ իթմէտիկի անլաչըլմասը իւզէրինէ, քէյֆիեէթ քէնտիսինտէն սօրմուտուգտա, վուգուլի հալի թաֆսիլաթլյա հիքայէտէ ու իֆատէ իտէպիլմիշ տիր։

Գատէհու «սամ՝ն պիրազ սու վէ ըին» տէեիպ, վէրիլէն սուեու իչաիքտէն սոնրա թէսլիմի բուհ իյլէմիշ տիր։

ԹԱԼԻՍԻՆԻ

Մ. ՊՈՆԿԻՆԻՆ ՆՈՒԹԳՈՒ

Վիքէլայի սապզգատան Մ. Պոնկի Գոնէյլիանոսա իրատ իթտիկի պիր նութգունատա, իթթիֆագը միսէլլէսի թազտիրտէ, միւթէիլլերատէն զիեատէ բատիպալարընը էֆքարընտա թէզարրուգ իթտիկինի, վէ մատամ քի իթթիֆագը մէղքիւր մուահէտէսի իմզալանմըշ տըր։ Օ հալատէ անա բիաեէթ օլունմագ լազըմ կէլտիկինի, վէ մատաֆիհ մուահէտէյի մէղքիւրէնին թէճատիի իգթիզա իմմէեէճէկինի, վէ էկեր իթալեանընը վէ հաթթա Լիվրատանընը եէնի պիր ֆէլաքէթէ տիւչար օյմասը իսթէնիլմէզ իսէ, թէքմիլ իթալեա տիրյօմատիսինին պու իմթիֆագ ահանամէսինին ֆէսիսինէ չալըշմագա մէճպուր օյտուլմունու պէեան իմմիշ, վէ քիլիսէ բոլի թիզ տասընա կէլինճէ, տահա էվվա պիր ուսուլ պուլունանճատա գատատ, շիմտիիք հալը հապրը մուհաֆազա իմմէք մուվաֆրգը մատալահաթ օլաճագընը, վէ քէնտիսինին քեաֆֆէյի տին ու մէզհէպլերին հիբրրիեէթի թարաֆտարը պուլունտուզունու իլավէյ կիւֆթար իյլէմիշ տիր։

ԳՐԱԼ ՊԷՀԱՆԳԷՆ

«Վօքս Ցայթունկ» զազէթասը Ցահօմէյ գրալը Պէհանգէնին պիր թազմ թէքլիֆաթ վէ հէտիեէլերէ Ալմանեա հիմաեէսինի իսթիհսալէ սայ իթտիկինէ տաեիր «Սօլէյ տը Միտի» զազէթասընընը նէչրիեաթընին պիէատա օյտուզունու պէեանէ, պերվէճհի աթիլավէյի միւթալաա իտիեօր։

«Գրալ Պէհանգէն ասլա Ալմանեա հիմաեէսինի թալեպ իթմէմիշտիր։ պէօյլէ պիր թալեպտէ պուլունսա իտի, հէր մէէմուրուն վազիֆէսի մէվգբի ալիտէ պուլունան մէէմուրինէ մահալլինի մուհաֆազա իմզալանմըշ տըր։ Նու հալատէ Պէրլին Ֆրանսըզ սէֆիրինէ գրալ Պէհանգէնին իշպու թէշէպպիւսաթընա տահիր մալիս մահ վերիլէճէք իտի, գիրուշու սըրասա միսթէմիլքեաթ վէ միսթամիրաթ բօլիթիզասընճա, եէնի միսթէմիլքեաթ իսթիհսալինտէն թէվազգի իտիլմէսինէ տահիր պիր ճերէեանը էֆքեար թէքրար հիքմֆէրմա օլապատա տըր։

ԼՐԱՆՏԱ ԲՈՒՄԱԼԱՐ

Օտէսատան «Տէյլի Նիուզ»ա եա զրլտրզընա կէօրէ, էլ եէմմ մէէզունէն Ըէթրսպուրկատա պուլունան Թէհէրան Բու» սէֆիրի Մ. ար Պիցօֆ, Թէհէրանա ավէթինտէ, Բուսիա իլէ Իրան թիճարէթինին պիր գաթ տահա թէվսիի զրմընատա Մօսգուա թիճարէթ Պանգասը թարաֆընտան պիր թազըմ մի.հէմ իմթիազաթ թէքլիֆաթընը համիլ օլաճագ տըր։

Տիկէր թարաֆտան էֆիրի մումաիլէյհ, կէօրիւք բուսու մունուն սուրէթի ախզ ու թահսիլի հագզընատա իրատէյի թէհրիրաթ իթտիքտէն մատատա, Իրան հիքիմէթինէ մուհասսէնաթ վէ ֆէվատանի ճիտտիեէ թէքլիֆինէ տահի մէէմուր օյուշ իմիշ։

ԹԷԼԷԳՐԱՖԼԱՐ

Պէրլին 18 նոյ.—Գանունու ասքերի ճէտիտճէ Ֆպազը թատատիլաթըն իճրասը սէյհուզ տուր։ Գութատիլաթ մուխալիֆին ֆըրզասընընը բէյինէ միւրաճաաթ օյունուզատան սոնրա, գօնթ Գարբիվինին խալէֆի (յաջորդ) թարաֆընը տան իճրա օյունաճագ տըր։

Պրիքսէլ 18.— Իթալեա վէ Բոր թուգալ մուրախասլարը, էսասը մէսէլիսի քեաթրն հէմ ալթատն վէ հէմ կիւմիշ օյմասը նազարիեա թընը իլթիզամ իմմէկէ էմր ալմըյար տըր։

Բարիս 18.— Դուպա կէօմրիւքլէրի վարիսաթընը իլթիգամ իտէէք գումրանեա վէրիլէրի իլէ մի գաբէրէ իթմէքի զրէ, Սրանեա հէյեէթի վիւքէյասը թարաֆընտան պիր մէէմուրու մախսուս պուրաեա կէօնտէրիլմիշ տիր։

Լահայ 18 — Հիմ քիմէթ թէնսի գաթը ասքէրիեէ գանուն լաեիհասընը թազտիմ իյլէմիշ տիր։ Հարպ զէմանընտա գումվէյի մէվճուտ եի ասքէրիեէնին 68.115 նէֆէրէ իպլաղ իտիլմէսի, վէ նիզամիեէ վէ բէաիֆ վէ միսթահֆըզ էֆբաարընը միւատէթի խըզմէթլէրի նին 9 սէնէտէն իպարէթ օլմասը, հարպիեէ նազարը թարաֆընտան թէքլիֆ օյունմուշ տուր։

Վիէննա 18.— Բէնս կակարի նին թահթը իտարէսինտէ պուլունան Բուսիա վաքոլարընընն Սինէ պօզգարնա տուխուլլերինէ արհ հիեէ մէէմուրլարը թարաֆընտան միշքիլատ կէօսթէրիլմէքտէ օլտուզու. պէյանընյա, Բուսիա հիքիմէթի թարաֆընտան թունա միխէյիմ գումիսիօնունա շիքաեաթ թէպլիգ օյունտուզունու վիէնանընն «նատէ ֆրատէ Բրէսէ» զազէթասը իսթիխպար իթմիշ տիր։

Մատրիտ 18.— Սրանեա վէ ֆրանսա միեանընտա միւզաքէրաթը թիճարիեէ զաթիէն միւզաթի օյմուշ տուր։ Ֆրանսա մէճլիսի մէպուսանը, Սրանեա էմթիատը հագզընտա էն աչաղը թարիֆանընն թաթպիգինի ըէտտա իյլէմիշ տիր։

ԹԱՍՀԻՀ

Ճիմատա իրթէսի կիւնքի նիսա խէմիզին իչ սահիֆէսինտէ «Բանա մա պէրգէխ» մէզալէսինտէ, Ֆրանսըզար թարաֆընտան օլ պատէ վուգու պուլան ֆէտտաքեարլըգ պիր պուչուգ միլեարա պալիզ օյմուշ տէնէճէք եէրտէ, թէրթիպ սէհվի օլարագ պիր պուչուգ միլեան տէնիլմիշ օյմաղլա թասհիհ օյունուր։

ՆՈՒԷՐ ԿԱՂԱՆԴԻ

ԳԻՏԱԿԱՆ ՁՈՒԱՐՃԱՆԻ ԶԲՕՍԱՆՔ

Կը պարունակէ 60 հրահանգ և 53 գեղատիպ պատկերներ։

Գին 5 դահեկան

Ցասը հատը մէկանց առնողներուն հարիւրին ՔԱՌԱՍՈՒՆՑ զեղչ։

ՊԱՐԶ ՕՐԱՑՈՅՑ 1893

ԹՈՒԱԿԱՆԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՍԵՊՀԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ս. Փրկչ Ազգային Հիւանդանոցի ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՍԷՐՎԻՃԷՆ

Գին 40 փարայ

Հասարակաց խասթախանէմիզէ այսօրան իչպու օրացոյցատան հէր քէսին պիրէր տանէ էտինմէլէրի էլզէմ տիր։

Տէօզիրօսու.

Պէօյիւք եէնի խանտա օրթա գաթտա 48, 49, 50 նիւմէրօյու խասթախանէ օտալարը տըր։

Խասթախանէ մէօհրի իլէ մէմուր օլմասան Օրացոյցար միւթէպէր տէտիր։

ՄԻԹՐԷՄԱԼ ԳԱՄՈՒՍՈՒ ՕՍՄԱՆ

Թիթապճր Գասպար էֆէնտիին նէչր իթմէքտէ օլտուզու միւքէմմէլ Գամուսուն 53 վէ 54ինճի ֆօրմալարընը թէչքիլ իսէն ճիւզ տասխի, պու քէրրէ մէվզբարսի ինթիշար օյուպ, 10 բարաեա սատըլմագտա տըր։

Միւմայիլէյհ Գասպար էֆէնտիին վամանա պիր խըզմէթի նաչիզ իլիֆատը մոզսէտիլէ, պու էսէրին իքմալի խուսուսունտա, քէմալի սէպաթլէ սարֆը զայրէթ վէ վէրզիչ իյլէմէսի, հազիգաթէն շահանը թազտիր մէվատաէն տիր։

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԵՑԱԻ

Զ. Մ. ԳԻՒՐԳԷՆԱՆ

ՄՀԱԱՌՕՏ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԶԳԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

Ա. ՄԱՍՆ

Արեւելեան հրն պետութիւնք

Մարդկային սեռի քաղաքակրթութեան և զարգացման վերաբերեալ դէպքերու յիշատակութեամբ հանդերձ

Վ-ԵրՈՅԵԼ ՄԼ-ԵՀԱՆ ԽՐՀԴՈՅ

Ազէ. Կեբ. Վ-ԲՅ-ԲԵՆ

Աշխարհագրական գունաւորա ատլաս արեւելեան հին աշխարհի

ԳԻՆ 4 ՂՐՈՒՇ

Կեդրոնատեղիք է

Գ. ՊԱԼԵՆՑ ԳՐԱՏՈՒՆԸ

ՆՈՐ ԹԱՌԱՐԱՆ ԵՐԵՔԼԵԶՈՒԵԱՆ

ԱՆԳԼԻԵՐԷՆ, ՀԱՑ. ԵՒ ԹՈՒՐՔԵՐԷՆ

Մ. Գ. ՄԻՆԱՍԵԱՆ

ԱՐԱՄԵԱՆ ՏՊԱՐԱՆ

Հրատարակուեցաւ 42՝ բերքն

էօնլէրինտէ կէօբէնլէր տահա ազ տըրլար, սէնինլէ պիրլէշմէգտէն էվվել ըէք ֆազիրանէ եազար իտի իսէմ տէ, շիմտիքինտէն տահա ազ պատթիեաբ տէյիլ իտիմ։

Պիր եանատան պու լազըրտըլարը սէօյլէյէն միս Ֆանսի, տիկէր թարաֆտան տախի գայիմէլէրի գօնթուն ճէպլէրինէ սըզըշըրմազա չալըշըր իտի. գօնթ սօրտու քի։

—Նէ՞ եաբըեօրսուն միս Ֆանսի։

—Սէն պու բարալարը ալ տէ չէյ եաբ...։

—Նէ՞ եաբաեըմ։

Պէն նէ՞ պիլէյիմ, ֆազաթ բարա բարաեը գազանը տէրլեր, ըի եացատա հավա օյունու օլնամագ, հիչ օլմազ իսէ պաչգա պիր իշ կէօրմէք էլինտէն կէլմէզ մի, շիմտի գրալլար կիպի զէնկին օլան պիր թազըմ ատէմլեր թանըրըմ քի, պիր գաչ սէնէ էվվել պիր բարալարը եազ իտի։ Հէմտէ սէնտէ օլան թէրպիեէ, իլմի ֆէթանէթ, անլէրին պիրիսինտէ օլմասըզը հալատէ, գօր գօլայ զէնկին օլտուլար, սէն տէ անլէր կիպի նիշլիւն հարէքէթ իթմէեօրսուն։

Պիր գաբրն էրքէյի իգնաեէ չալըշըրզը զէման նէ գատար զայրէթ իտէր իսէ, Ֆանսի տախի պու սէօզլէրի էօյլէ պիր սայ ու զայրէթլէ սէօյլէեօր իտի։

Քէնտի հազգընտա հիչ պիր մուհապէթի սաֆիեէսինի իւմիտ իթմէտիկի պիր գատընտան, չու եօլտա իչիթտիկի սէօզլէր գօնթուտա, հայրէթէ տիւչար իյլէեօր իտի։ Ֆանսի տէլիգանլընընը պու սէօզլէրինի պիր նէվգանատի զանն իտէրէք տէտի քի։

—Մէօզլէրիմի զապուլ իթտինտէ՞յի՞ մի հէգթօր։

Ինանտըմ քի բէք էյի պիր գըզսընը Ֆանսի, ֆազաթ մատատ քի պէն պու բարաեը սանա վէրտիմ, սէն անլէրի գապուլ իտուգ ալմալըսընտա, պաչգա հիչ պիր չէյէ գարըշմալըսըն։

—Եա սէն նէ եաբաճագսըն, սանա տա պիրազ բարա գալըեօրմու

—Պէնիմ տահա...։

Պու սէօզու պիթիրէպիլմէք իչիւն, բարա ճիւղտանընը եօգլամագ լազըմ կէլմիշ իտի։ Ճիւզտանընը եօգլամագ օյան գօնթ տը Թրէմօրէլ։ պու կիւն մէվճուտ օյան բարասընը սայատը, տէտի քի.

—Պէնիմ տահա 340 ֆրանգըմվար, իհթիեաճըմտան բէք չօգ գիեատէ պիր բարատը, տուր պարի չունտան 10 ալթունու տաուշազլարընա վէրէյիմ, զիրա պանա կիւզել խըտմէթ իթտիլեր։

—Ամահ Ալլահ, եա սոնրա սէն նէ օլաճագսըն։

Գօնթ սիւսլիւ սագալընը բարմագլարըյլա թարաշտըրարագ, պիլա ֆիւթուր տէտի քի։

—Պէն տէ պէյնիմէ պիր գուրշուն սըգաճաղըմ։

—Օ՛, Ալլահ իթմէսի՞ն։

Գօնթ զանն իյլէտի քի, գաբը պու ճիւրաթընտան շիւպհէ իտի. եօր։ Ֆիլ տիչի գունտազը տապանճասընը չըգարըպ կէօսթէրէ. ըէք տէտի քի,

Պու սէօզու պիթիրէպիլմէք իչիւն։ բարա ճիւղտանընը եօգլամագ լազըմ կէլմիշ իտի։ Ճիւզտանընընտա նէ գատար բարա օյտուզունու էօմրիւնտէ ասլա եօգլամամըշ օյան գօնթ տը Թրէմօրէլ։ պու կիւն մէվճուտ օյան բարասընը սայատը, տէտի քի.

—Պէնիմ տահա 340 ֆրանգըմվար, իհթիեաճըմտան բէք չօգ գիեատէ պիր բարատը, տուր պարի չունտան 10 ալթունու տաուշազլարընա վէրէյիմ, զիրա պանա կիւզել խըտմէթ իթտիլեր։

—Ամահ Ալլահ, եա սոնրա սէն նէ օլաճագսըն։

Գօնթ սիւսլիւ սագալընը բարմագլարըյլա թարաշտըրարագ, պիլա ֆիւթուր տէտի քի։

—Պէն տէ պէյնիմէ պիր գուրշուն սըգաճաղըմ։

—Օ՛, Ալլահ իթմէսի՞ն։

Գօնթ զանն իյլէտի քի, գաբը պու ճիւրաթընտան շիւպհէ իտի. եօր։ Ֆիլ տիչի գունտազը տապանճասընը չըգարըպ կէօսթէրէ. ըէք տէտի քի,

Շունու կէօրտիւնմի, պունուն ուճունու չէօյլէճէ գուլագ թօղումու թութուպտա թէթիկի տէ չէքտիկիմ կիպի իչ պիթտի կիթտի։ Ֆանսի հէեէճանընտան, պէնգի քիլ կիպի օյտուզու հալատէ։ կէօզլէրինի աչըպ, գօնթու թէ մաչա իյլէեօր իտի։

Շու անտէ գօնթ քէնտիսինի գատար եիքսէք կէօրիւնիւեօր իտի քի, Ֆանսի պու պէօյիւքլիկի էօմրիւնտէ հիչ պիր էրքէքտէ կէօրմէտիկինտէն, գօնթա մուհապէթի կիթտիքճէ արթըեօր իտի, էօյլէ եա, պու կէնճլիքտէ և միլեան սէրվէթի եէյիպ պիթիրտիքտէն սոնրա, ասլա մէէեուս օլմագսըզընը բիւշմանլըգ կէօսթէրմէքսիզին, պու տէրէճէլէրտա ֆիւթուր սուզուգ իլէ քէնտիսինի էօյտիւրմէք, էօյլէ պիր գաբը նազարընտա աղ գահրամանլըգ մը տըր։ Պինանէն ալէյհ Ֆանսի շու սաաթտա գօնթու ատէթա պիր էմալըզգահրաման օլմագ իւզրէ թագտիս իյլէեօր իտի։

Նիհաեէթ Ֆանսի պիրտէն պիրէ եէրինտէն ֆըրլատը, «եօ՛գ, քէնտինի էօյտիւրմէճէքսին» տէյի պաղըրարագ աչրգընընն պէլինտէն թութտու։ վէ եիւզինիւ էյիճէ կէօրմէք իչիւն պաչընընտա արգասընա տօղրու աթըզը կիպի, կէօզլէրինի կէօզլէրի իչինէ տիքտիկի հալատէ եինէ հայզըրմագ նէվինտէն տէտի քի,

—Քէնտինի էօյտիւրմէճէքսին տէեօրում, էօյտիւրմէճէքսի՞ն, տէյի՞ մի, պունու պանա վատ իթ, պէն սէնի սեվերիմ հէգթօր, կէրչէքտէն սեվիեօրում, էվվելլերի սէնի հիչ սեվմէտիկիմ հալատ, շիմտի սեվիեօրում, սէնին նէ գահրաման օյտուզունու պիլմէտիկիմ իչիւն սեվմէեօրիմչիմ, շիմտի իսէ... արթըգ, պախթիեար օլուրուզ, սէն հէր պէօյիքլիք իչինտէ էօր կէչիրմիչ օյտուզուն իչիւն, 10.000 ֆրանգ նէ օյտուզունու պիլմէզսին, պէն ֆազիր օյտուզումտան պու մէզլաղրն էհէմ.

(Թէլգ)